



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2
L - 97

2
L - 97

4

38150

ԼԱՍՐԱՆ

ՀՈԳԵՇԱՀ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

Ք Ա Ր Ո Զ

ՏՕՆԱԿԱՆ

Ի ԽՈՐՃՈՒՐԴ ԶԱՏԿԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԵԱԲՆ.

Տպագրեալ
Հրամանաւ Վեհափառ Տեառն
ՏեԱՌՆ ԳԵՈՐԳԱՅ Դ,
Աստուածքնտիբ Կաթողիկոսի Ամենայն Հայոց.



Ի ԹԵՌՈՂՈՍԻԱ,

Ի Տպարանի Խաչիպեան Ուսումնարանին.

1869 = ԱՅԺԸ.



«Եթէ կրնաս ծայնդ բարձրացընել, խօսէ: Եթէ գիրք միայն թողուն քովդ, գրէ: Փողոցին մէջ բարի մը վրայ կանգնած՝ քարոզէ, եթէ կրնաս. Եթէ հրապարակական կեանքը փակ է, տանդ մէջ բան սովորեցուր: Եթէ ծայն չունիս, օրինակ տալու կարողութիւն ունիս: Այս ոչ առաքինութիւն է, ոչ կարգէ դուրս գործողութիւն. այլ պարտք է՝ պարզ ու յստակ: Աշխարհիս մէջ Աստուծոյ կողմանէ այն եղիք՝ ինչ որ է բժիշկը մարմնոյ հիւանդութեանց համար. բժիշկը պարտական է հասնելու ամենայն ցաւագարաց, եւ դու պիտի հասնիս ամենայն տգիտաց: Քու Ստեղծողը կենացդ համարը պիտի պահանջէ քեզնէ: Յոյսդ մի՛ դներ բացասական առաքինութեան վրայ, որ միայն ուրիշի վնաս չընեն է. քեզի օրէնք տրուած է որ հասարակաց գործոյն համար աշխատիս, եղբարքդ սիրես, լուսաւորես, միխմարես, ազատես մոլութենէ ու մոլորութենէ, եւ առ Աստուծած առաջնորդես: Կեանքն ալ այս է, մարդն ալ այս»:

Ժիրկ Սիսոն,

Ընմաստաէր եւ Քաղաքական գողովացի:

Дозволено Цензурою. Тифлисъ, 30 Октября 1868 г.

108645-42

3030 - 91

ՔԱՐՈՉ ՏՕՆԱԿԱՆ

Ի ԽՈՐՃՈՒԹԻ ԶԱՏԿԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԵԱՄՆ.



բիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց»: Այսպիսի ուրախալի խօսքերով աւետիս կուտայ այսօր իւր սիրելի որդւոց Քրիստոսի սուրբ եկեղեցին. Քրիստոս յարութիւն առաւ կամէ, իւր մահովը մահուն գլուխը ջախջախեց, եւ յարութիւն առնելովը մեզի կեանք պարգեւեց: Այն Փրկիչը, որոյ մատնութեանը, չարչարանացը, խաչելութեանը, մահուան եւ թաղմանը համար տրամեցանք, ցաւեցանք, լացինք ողբացինք, ահա այսօր փառաւորապէս յարութիւն առաւ՝ կենդանացաւ, այսուհետեւ չմեռնիր. ինքը մեռաւ՝ որ մեզի թեթեւցընէ մահուան գառնութիւնը, եւ փարատէ մեզնէ մահուան երկիւղը. յարութիւն առնելովը բոլորովին կոտրեց հոգեւոր եւ մարմնաւոր մահուան զօրութիւնն, եւ մեզի անմահական կեանքը պարգեւեց:

Սոյն աւետիսը կուտան այսօր ցնծութեամբ մէկմէկու եւ ամենայն քրիստոնեայք, առելով առաքելոց պէս. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» . եւ դիմացինները կապատախանեն, որը թէ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի» . որը թէ «Զեզ եւ մեզ մեծ աւետիք» . որն ալ թէ «Արդարեւ յարեաւ», կամ «Ճշշմարտապէս յարեաւ» :

Ես ալ նոյն մեծ աւետիսը ձեզ տալով այսօր, պատուական ունկնդիրք իմ, կասեմ ուրախութեամբ, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», եւ առանց ձեր պատախանին անգամ սպասելու՝ կիութամ գոհ անել ձեր գովելի հետաքրքրութիւնը, պատմելով Քրիստոսի Տեառն մերոյ հրաշափառ. յարութեան պատմութիւնը, ինչ կերպով որ կաւանդէ մեզի սուրբ աւետարանը, եւ կապարզաբանեն սուրբ հայրապետաները :

Մարիամ Մագդաղենացին, Մարիամ՝ Յակոբայ մայրը, Սալոմէ, Յովհաննա եւ ուրիշ բարեկալառ կանայք, որ արդէն աշակերտեալ էին Յիսուսի, եւ իրենց ձեռքէն եկած ողորմութիւնը՝ ապրուսոր կուտային իրեն եւ առաքելոց, մեծ սրտացաւութեամբ ու ջերմեռանդ կարեկցութեամբ եւ կոկտանօք Յիսուսի ետեւէն գնացեր էին Գոլդոթա, եւ յետոյ Փրկչին թաղմանն ալ ներկայ գտնուեր էին. Սոքա խօսք դրին մէջերնին որ Յիսուսի թաղման երկրորդ օրը նորէն երթան սուրբ գերեզմանն ու անուշահոտ իւղերով եւ ազնիւ խնկեղէններով օծեն ու պատընքեն երկեւ արդապետին աստուածային մարմինը. բայց

որովհետեւ երկրորդ օրը շաբաթ էր, եւ այնպիսի աշխատութիւն անելու հրաման չկար, միւս օրուան թողուցին:

Իսկ կիրակի առաւօտը լուսցած չլուսցած՝ ելան իրենց տներէն, արեւծագին հասան գերեզմանին մօտ, եւ ասին իրարու. Հապա Գերեզմանին դրանը առջեւէն այն մեծ քարը ով մէկդէր պիտի առնու մեզի համար. Կերեւի որ այս ալ չէին գիտեր թէ քահանաները կնքած էին գերեզմանը, եւ քովը պահպաններ գրած էին:

Եւ ահա յանկարծ ահագին շարժմամբ հրեշտակ մի իջաւ երկնքէն, մէկդի գլորեց այն քարն ու նըստաւ վրան՝ իւղաբեր կանանց համակարգութիւնը կերպով: Հրեշտակին կերպարանքը փայլակի պէս կվառէր կցոլար, հագուստն ալ ձիւնի պէս ճերմակ էր: Այն որ տեսան պահապանները՝ զարհուրեցան սարսափեցան ու մեռելի պէս ընկան՝ գետինը փըռւեցան:

Իւղաբեր կանայքն առջի բերան չտեսան հրեշտակը. Բայց քարը մէկդի գլորած տեսնելով, գեռ ներս չմտած՝ կարծեցին թէ Յիսուսի մարմինը վերցուած է գերեզմանէն: Մագդաղենացին վաղեց գնաց Պետրոս առաքելոյն եւ Յովհաննէս աւետարանչին ու առաց. «Յարձին զծէրն ի գերեզմանէ անտի, եւ ոչ գիտեմ ուր եղին զնա» . — Մեր Տէրը վերուցեր են գերեզմանէն ու չեմ գիտեր ուր տարեր դրեր են: Այն միջոցին միւս կանայքը մտան գերեզմանին ներսի կողմը. տեսնեն որ հրեշտակը փառաւոր երիտա-

սարդի կերպարանքով նստեր է գերեզմանին աջ կողմը, սաստիկ վախցան։ — Մի վախնաք, ասաց հրեշտակը. գիտեմ որ գուք զՅիսուս Նազովրեցին կիբնուեք որ խաչուած էր. նա յարութիւն առաւ, այս տեղ չէ. «Յարեաւ, չէ աստ», ահա այս տեղ գրուած էր նորա մարմինը. «Ահաւադիկ տեղին ուր եղին զնա»։ Բայց գուք գնացեք ասէք նորա աշակերտներուն թէ ահա Յիսուս անդնցմէ առաջ Գալիլիա կերթայ, ինչպէս որ արդէն ասած էր, այնաեղ կաեսնէք զինքը ամէնքդ։ Երբոր նոքա զարմացած ապշած կեցեր էին, հրեշտակներն երկուք եղան՝ նոյնպէս լուսապայծառ հագուստով երիտասարդներ. իւղարերներն աւելի զարհուրած՝ երեսի վրայ գէպ ի գետին ծռեցան. իսկ հրեշտակներն ասին. «Զի՞ խնդրէք «զկենդանին ընդ մեռեալ». չէ աստ, այլ յարեաւ։ «Յիշեցէք որպէս խօսեցաւ ընդ ձեզ մինչ էրն ի Գա. «լիլիա, եւ ասէր՝ թէ պարտ է Որդւոյ մարդոյ «մատնիլ ի ձեռս մարդոց մեղաւորաց եւ ի խաչե. «լանել, եւ յերրորդ աւուր յառնել»։ — Նա ողջ է, ինչու համար գերեզմանի մէջ կիմտուեք զինքը։ Մըտքերնիդ բերէք ինչ որ ասաց նա ձեզի՝ Գալիլիա եղած ժամանակը, թէ պէտք է որ ես մեղաւորաց ձեռքը մատնուիմ ու խաչուիմ, եւ անոր երրորդ օրը յարութիւն առնեմ։ Այն ատեն մաքերնին եկաւ Յիսուսի ասածը. բայց որովհետեւ սարսափած էին, ձգեցին փախան գերեզմանէն, եւ ոչ մէկուն բան մի ասին առջի բերանը՝ մինչեւ որ ուրիշներն ալ իմացան Մագդաղենացւոյն խօսքերէն։

Պետրոս եւ Յովհաննէս նորա պատմածները լսածներուն պէս ելան՝ գէպ ի գերեզմանը գնացին. երկուքն ալ ի միասին կվաղէին, բայց Յովհաննէս առաջ անցաւ, ու Պետրոսէն առաջ հասաւ գերեզմանը. գէպ ի ներս ծռեցաւ, տեսաւ որ կտաւներ կան այն տեղը, բայց ներս չմտաւ, սպասեց որ Պետրոս ալ գայ համնի։ Նա գալուն պէս՝ մտաւ գերեզմանը, տեսաւ որ կտաւները այնտեղ են, եւ գլխուն պատանքը, որ էր վարշամակը, միւս կտաւներուն



հետ չէր, հապա տռանձին ծալլուած ու մէկդի գըրուած։ Այս ալ յայտնի նշան էր որ Յիսուսի մարմինը գողցուած չէ. ապա թէ ոչ, գողցողները հարկաւ այն կտաւներն ու վարշամակն ալ մէկտեղ կիբրցընէին։ Այն ատեն Յովհաննէս աւետարանիչն ալ ներս մտաւ, տեսաւ որ Յիսուսի մարմինն այն տեղ չէ. հաւատաց Մագդաղենացւոյն ասածին թէ վերուցեր են

անկից . վասն զի աշակերտները դեռ չէին գիտեր՝ կասէ աւետարանը՝ թէ պէտք է որ Քրիստոս յարութիւն առնու . « Ետես եւ հաւատաց . զի չեւ եւս գիտէին զգիրս՝ թէ պարտ է նմա ի մեռելոց յառնել »: Հաստատ եւ որոշ կերպով չէին գիտեր . թէ պէտ շատ անգամ ասած էր նոցա Փրկիչն մեր՝ թէ ես յարութիւն պիտի առնեմ , բայց նոքա կարծէին որ անովասել կուզէ թէ ժամանակաւոր թագաւորութիւնս ձեռք պիտի առնում իբրեւ մեսիա :

Աշակերտները զարմացած ու շոււարած՝ գարձան իրենց տեղը . իսկ Մարիամ Մագդալենացին , որ նոցա ետեւէն եկած էր նորէն , գերեզմանէն դուրս կեցած կուլար : Ծռեցաւ լալով գերեզմանէն ներս նայեցաւ , երկու հրեշտակ տեսաւ ճերմակ հագուստներով , որոց մէկը Յիսուսի մարմնոյն կեցած տեղին գլուխը նստած էր , եւ միւսը ոտքը : Նոքա հարցուցին Մագդալենացւոյն թէ « Կին դու , զի՞ լաս » . — Ինչու կուլաս , ով կին : — Անոր համար որ իմ Տէրս ասկից վերուցեր են , ու չեմ գիտեր ուր գրեր են , ասաց Մարիամ ու գէպի ետեւը գարձաւ , տեսաւ որ Յիսուս կեցած է , բայց չճանչցաւ . վասն զի Տէրն մէր պարտիզանին կերպարանքովն երեցաւ : « Կին դու , զի՞ լաս , զ՞ ինդրես » ասաց Յիսուս . ինչու կուլաս , ով կին , զ՞լ կինտես : — Տէր , ասաց Մագդալենացին , թէ որ դուն վերուցեր ես զինքը , ասա խնդրեմ ուր գրիր , ես պիտի երթամ առնում ու վայելուչ տեղ մի տանիմ դնեմ : Յիսուս գարձաւ « Մարիամ , ասաց՝ քաղցր եւ ծանօթ սրտառուչ ձայնով : — Բարունի »

կանչեց Մագդալենացին ցնծութեամբ ու հիտցմամբ , այսինքն ով վարդապետ իմ : Յիսուս պատասխանեց . « Մի մերձենար յիս , զի չեւ եւս ելեալ եմ առ Հայրն իմ » . այսինքն այն մտքով մի մօտենար ինծի որ իբր թէ մէկ մալ զիս տեսնելու չես , վասն զի ես դեռ երկրիս վրայ պիտի ուշանամ , շատ անգամ պիտի երեւնամ ձեզի , ու յետոյ պիտի երկինք ելնեմ նաեւ մարմնով : Երկնաւոր Հօրս քով բազմելու : « Այլ երթ դու առ եղբարսն իմ , եւ ասա ցնոսա . Ելանեմ ես առ Հայրն իմ եւ առ Հայր ձեր , եւ Սստուածն իմ եւ Սստուած ձեր » . — Գնա զուն իմ եղբարցս՝ իմ սիրելի աշակերտներուս , ասա նոցա որ ես ոչ միայն ողջ եմ , այլ եւ քիչ ժամանակէն պիտի ելնեմ բարձրանամ իմ Հօրս քով , որ ձեր ալ Հայրն է , իմ Սստուածոյս քով ըստ մարդկութեամս՝ որ ձեր ալ Սստուածն ու վերջին վախճանն է : Այս ասաց Յիսուս ու անյայտ եղաւ :

Մագդալենացին երբոր արտորնօք եւ ուրախութեամբ ետ կդառնար որ տեսածն ու լսածները պատմէ աշակերտներուն , միւս կանայքը նորէն հասան գերեզմանը , լսեցին նորա պատմածները , եւ հետը մէկտեղ մեծ ուրախութեամբ կվազէին աշակերտներուն : Եւ ահա յանկարծ նոցա առջեւն ելաւ Յիսուս , ողջոյն տուաւ եւ ասաց . « Ողջ էք ». այսինքն բարեւ ձեղ , ողջ կեցիք : Նոքա իսկոյն ոտքն ընկան ու երկրպագութիւն արին : — Մի վախճաք , ասաց Յիսուս , գնացէք ասէք իմ եղբարցս որ Դալիլիս երթան , հոն կտեսնեն զիս :

Երբոր նոքա գնացին ուրախութեամք, գերեզմանին պահպանութիւն անող զինուորներէն ումանքը քաղաք եկան, ու ամէն քան տեղն իտեղը պատմեցին քահանայապետներուն: Նոքա շվիթեցան, իսկոյն ժողովքի նստան, խորհուրդ արին, շատ ստակ հաւաքեցին մէջերնին՝ զինուորներուն տուլին ու ասին. Ամէն տեղ այս ձայնը հանեցէք թէ նորա աշակերտներն եկան գիշերով, ու մեր քնացած ժամանակը գողցան մարմինը. իսկ թէ որ այդ բանը, այսինքն ձեր քուն լինելուն պատճառաւ՝ մարմնոյն գողցուիլը, Պիղատոս գատաւորին ականջը հասնի, մեք նորա սիրտը կիշեցընեմք, խարրը կդանեմք, չեմք թողուր որ ձեզի մէկ վնաս պատահի: Զինուորները ստակին որ առին՝ քահանայապետներուն խրատը պահեցին. եւ աչա այն լուրն է որ տարածուած է Հրէից մէջ մինչեւ այսօրս: Զեն ուզեր մտածել ու հասկընալ որ եթէ զինուորները քուն էին, ինչպէս իմացան թէ ոլ է գերեզմանը բացողը եւ մարմինը գողցողը. ինչպէս եղեր է որ բոլոր զինուորներուն ալ մէկէն քունը տարեր է. այնքան երկար ժամանակ քնացած մնացեր են, եւ այն:

Յիսուսի աշակերտներէն երկուքը նոյն օրը երուսաղեմէն եմմառաւ գեղը կերթային՝ որ շատ հեռու չէր քաղաքէն, եւ ճամբան իրարու հետ տաք տաք կիսուէին այն օրերը եղած բաներուն վրայ: Յիսուս ճամբորդի կերպարանքով մօտեցաւ նոյտ ու հետերնին կերթար՝ առանց անոնցմէ ճանչցուելու: Հարցուց անոնց Յիսուս թէ «Զինչ են բանք վասն որոյ

վիճիքդ լնդ միմեանս մինչդեռ գնայքդ, եւ տրրամեալ էք»: — Ի՞նչ բանի համար է այդ ձեր վէճն ու հակածառութիւնն որ կանէք ճամբու վրայ, եւ ինչու տրտում էք: Պատասխան տուաւ Յիսուսի անոնցմէմէկը, որ Կղեղվաս կասուէք, եւ ըստ ոմանց՝ Յովսեփայ Աստուածահօր եղբայրը կամ ազգականն էք. «Դու միայն կաս յերտասաղէմ՝ որ ոչ գիտացեր զինչ գործ գործեցաւ ի նմա յաւուրսա յայսոսիկ»: — Երուսաղեմի մէջ դու միայն մնացեր ես չիմացող՝ թէ այս օրերս այնտեղ ինչ բաներ եղան: — Ի՞նչ, ասաց Յիսուս: — Յիսուսի նազովբեցւոյ համար, ասին նոքա, որ այս Յիսուսը մարդարէ մարդ էք, եւ մեծ զօրութիւն առած էր Աստուծմէ Հրաշքներ գործելու բոլոր ժողովրդեան մէջ եւ քարոզութիւններ անելու. չես գիտեր ինչպէս մեր քահանայապետներն ու իշխանները մահապարտ վճռելով զինքը՝ Պիղատոսի՝ ձեռքը մատնեցին ու խաչ հանեցին, մինչդեռ մեք այս յօյն ու կարծիքը ունէինք թէ նա է մեսիան՝ Խրայելացւոց ազգիս վրկիչը: Այն թողումք, այսօր երբորդ օրն է որ այդ բանը պատահեցաւ, ու մեք գեռ չտեսանք զինքը յարութիւն առած. միայն թէ մեր մէջէն մէկ քանի կնիկմարդիկ շատ զարմացուցին զմեղ. ասոնք առաւօտը կանուխ գնացին գերեզմանը, մարմինը հոն չգտան. եկան մեղի ասին որ իբր թէ Հրեշտակներ ալ տեսեր են՝ որ կասեն եղեր Յիսուսի համար թէ ողջ է: Յիբաւի, մերոնցմէ ոմանք գնացին գերեզմանը, ու ճիշդ այնպէս գտան՝ ինչպէս որ կնիկմարդիկը պատմեր էին, բայց բանը այս է որ զինքը չտեսան:

Յիսուս ասոնք լսելէն ետեւ գարձաւ ասաց նոցա .
 « Ով անմիտք եւ հեղգասիրաք ի հաւատալ ամենայնի
 « զոր խօսեցան մարդարէն . ոչ զնոյնս պարտ էր
 « չարչարիլ Քրիստոսի եւ մտանել ի փառս իւր » . —
 Ով անմիտներ , ով անհոգ մարդիկ , որ չէք ուզեր
 հաւատալ մարդարէից ասածներուն . միթէ նոքա
 այնքան խօսքերով չեն գուշակած որ Քրիստոսը՝
 այսինքն Մեսիան այդ ամէն չարչարանէները պէտք
 էր քաշէր , եւ այնպէս մտնէր իւր փառաւորութեա-
 նը մէջ , յարութիւն առնելով եւ երկինք համբառ-
 նալով : Այս ասաց ու սկսաւ նոցա առջեւը դնել մի
 առ մի Մոլոեսի խօսքերէն սկսեալ ամենայն մարդա-
 րէից իրեն համար գրածները : Երբոր մօտեցան ի-
 րենց երթալու գեղը , Յիսուս այնպէս երեւցուց որ
 ինքը աւելի հեռու տեղ պիտի երթայ : Նոքա սկսան
 աղաչել պաղատիլ որ իրենց տունը իջնայ . արդէն
 իրիկուն է , ատենը ուշ է կատէին . Յիսուս ալ հաճե-
 ցաւ նոցա խնդիրքը կատարել : Կերակուրի որ նստան ,
 Յիսուս հացը առաւ՝ օրհնեց , բրդեց ու տուաւ նո-
 ցա , — փոխարկելով զայն ի սուրբ մարմին իւր , ինչ-
 պէս որ կատէ սուրբն Յովհան Ռոկեբերան , եւ ուրիշ
 շատ հայրապետներ : Այն ատեն յանկարծ բացուեցաւ
 երկու աշակերտաց աչքը եւ ճանչցան զՅիսուս , բայց
 նու իսկոյն անյայտ եղաւ նոցա առջեւէն : Սկսան
 սուել հիացմամբ մէկմէկու թէ « Ո՞չ իսկ եւ սիրաք
 մեր ճմէին ի մեզ՝ մինչ խօսէրն ընդ մեզ զճանա-
 պարհայն , եւ որպէս բանայր մեզ զգիրս » . — Անոր
 համար էր ուրեմն որ նորա մեզի հետ ճամբան խօ-

սած ժամանակը սրտերնիս կճըխար ու կըտըրորուէր .
 Հազար այն ինչ կերպով սուրբ գրոց խօսքերը կըանար
 ու կմեկնէր մեզի : Ասոնք ասելով՝ իսկոյն ելան գար-
 ձան երուսաղէմ , տեսան որ տանըմէկ առաքեալներն
 ու նոցա հետ ուրիշ աշակերտներ մէկտեղ ժողվուած-
 էին . ամէնքը մէկէն աւետիս տալով ասին սոցա թէ
 Յիրաւի Տէրն մեր յարութիւն առեր ու Պետրոսին
 ալ երեւցեր է . « Արդարեւ յարեաւ Տէր եւ երեւե-
 ցաւ Սիմովլի : » Սոքա ալ պատմեցին ճանապարհին
 բանը , եւ թէ ինչպէս ճանչցան զինքը՝ հացը բաժ-
 նած վայրկենին :

Նոյն կիրակի իրիկունը աշակերտները մէկտեղ
 ժողվուած՝ գոները վակեր էին որ Հրէից աչքին
 չերեւան ու նոցա ձեռքը չընկնին : Յիսուս փառա-
 ւորեալ ու թափանցող մարմնովը , ինչպէս որ կըն-
 քուած գերեզմանէն գուրս ելած էր , նոյնպէս ալ
 դոներուն փակ մնացած ժամանակը յանկարծ նոցա
 մէջ գտնուեցաւ ու ասաց . « Խաղաղութիւն ընդ ձեզ .
 Ես եմ , մի երկնչիք » . — Ողջոյն ձեզի , ես եմ Յիսուս՝
 ձեր վարդապետը , մի վախնաք : Նոքա սոսկացին ,
 կարծէին թէ հոգի կտեսնեն : Յիսուս ասաց նոցա թէ
 « Զի խուլիեալ էք , եւ ընդէր խորհուրդք ելանեն ի
 « սիրոս ձեր . տեսէք զձեռս իմ , շօշափեցէք զիս եւ
 « տեսէք . զի ոգի՝ մարմին եւ սոկերս ոչ ունի ; որ
 « պէս զիսս տեսանէք զի ունիմ » . — Ինչու շփոթեր
 էք , ինչու համար այլ եւ այլ կասկածներու ծուռ
 մտքերու կերթաք . նայեցէք ձեռքերս . դպէք իմ
 մարմնոյս ու տեսէք . հոգին՝ մարմին ու սոկորներ

չունի, իսկ ես՝ դուք ալ կտեսնէք որ ունիմ։ Այս
ասաց ու ցուցուց աշակերտաց իւր ձեռքերը, կողն
ու ոտքերը։ Աշակերտները այնչափ ուրախացեր էին
որ գեռ աչքերնուն չեին հաւատար։ Յիսուս ասաց
անոնց. «Ունիք ինչ կերակուր աստ»։ — Ուտելու բան
մի ունիք այստեղ։ Նոքա տուին իրեն խորված ձկան
կտոր մի եւ չքամած մեղր, առաւ՝ կերաւ աչքեր-
նուն առջեւն ու մնացածը նոցա տուաւ։ Յետոյ դար-
ձեալ ողջոյն տուաւ նոցա, «Որպէս առաքեաց զիս
Հայր իմ՝ ասաց, եւ ես առաքեմ զձեզ»։ — Ինչ-
պէս որ Հայրս զիս յուղարկեց որ ճշմարտութիւնը
քարոզեմ աշխարհի, ես ալ զձեզ կյուղարկեմ
քարոզութեան։ Փչեց նոցա երեսին ու ասաց, «Ա,
ուշ Հոգի սուրբ»։ որ նշան էր Հոգւոյն սրբոյ շնոր-
հացը՝ զոր յիսուն օրէն Պենտէկոստէից տօնին օրը
պիտի ընդունէին առաքեալք առատապէս։ «Եթէ ու-
մեք թողուցուք զմեղս, թողեալ լիցի նոցա. եւ եթէ
զուրուք ունիցիք, կալեալ լիցի»։ — Թէ որ մէկուն
մեղացը թողութիւն տաք, իմ կողմանէս ալ տրուած
լինի այն թողութիւնը. եւ թէ որ մէկուն մեղքը թո-
ղութեան արժանի չհամարիք, թողութիւն չգտնէ
այնպիսին։

Յիսուսի երեւցած ժամանակը թովմաս առաքեան
այն տեղը չէր։ Երբոր միւս աշակերտներն ասին ի-
րեն ուրախութեամբ թէ «Տեսաք զժէր»։ — Մեր Տէրը
տեսանք, — նա՝ թերեւս ոչ այնչափ թերահաւատու-
թենէն՝ որչափ զՅիսուս տեսնելու բաղձանքէն շար-
ժած՝ պատասխանեց. «Եթէ ոչ տեսից ի ձեռս նորա

զնշան բեւեռացն, եւ արկից զմատունս իմ ի տեղիս
բեւեռացն, եւ մխեցից զձեռս իմ ի կողմ նորա, ոչ
հաւատամ»։ — Մինչեւ որ աչքովս չտեսնեմ նորա
ձեռքին վրայ գամերուն նշանները, մատերս չխո-
թեմ գամերուն տեղերը, եւ ձեռքս չխոթեմ նորա
բացուած կողը, չեմ հաւատար։

Գուցէ Քրիստոսի չարչարանքն ու մահը տեսնելով՝
ոչ սակաւ տկարացեր էր սուրբ առաքելոյն հա-
ւատաքը. ուստի միւս առաքելոց միաբան վկայութեանը
եսւ չկամեցաւ հաւատալ, եւ կուզէր որ ինքը աչքովը
տեսնէ ու ձեռօքը շօշափէ զյարուցեալ Փրկիչը, ա-
նով հասկընայ թէ միւս առաքելոց պատմածները
ստոյգ բաներ են՝ եւ ոչ թէ երազի պէս տեսնուած
առ աչօք երեւոյթներ։ Եւ որովհետեւ սուրբ առաքե-
լոյն թերահաւատութիւնը միամտութեամբ էր, եւ
ոչ թէ Հրէից եւ հեթանոսաց թերահաւատութեան
կամ անհաւատութեանը պէս կամաւոր չարութեամբ,
անոր համար կամեցաւ քաղցրագութ Փրկիչն մեր
փարատել նորա թերահաւատութիւնը, եւ զայն նոր
պացոյց եւս անել իւր ճշմարիտ յարութեանը։

Ութը օր յետոյ, — որ այժմ՝ նոր կիրակի կասուի,
— կատարեց Յիսուս թովմայի բաղձանքը։ Երբոր ա-
ռաքեալք ժողվուած կեցած էին նոյն տեղը, եւ գըռ-
ները փակ էին, Յիսուս երեւցաւ յանկարծ նոցա
մէջն ու ասաց, «Ողջոյն ընդ ձեզ»։ — բարեւ ձեզի։
Յետոյ մօտեցաւ իւր թերահաւատ աշակերտին ու ա-
սաց. մատդ բեր ու ձեռքերուո վէրքերը նայէ, ձեռ-
քըդ բեր ու կողիս բացուածքը նայէ տես, «Եւ մի

լինիր ահճաւատ, այլ հաւատացեալ» : Թովմաս անպատմելի ուրախութեամբ լցուած, ու մարդասէր Փրկչին գթութիւնը տեսնելով՝ իւր թերահաւատութեանը վրայ զղացած, աղաղակեց, «Տէր իմ եւ Աստուած իմ».—Կհաւատամ բոլոր սրտով որ դու ես այն իմ տէրս ու սիրելի վարդապետս, որ չարչարուեցար ու մեռար, բայց եւ քու աստուածային զօրութեամբդ յարութիւն առիր՝ կենդանացար : Յիշուս վրայ բերաւ այս սքանչելի խօսքը՝ որ անմոռասուս վրայ բերաւ այս սքանչելի խօսքը՝ որ անմոռասնալի խրատ է ամենայն քրիստոնէից . «Այդ զի տեսներդ զիս եւ հաւատացեր . երանի որոց չիցէ տեսներդ զիս եւ հաւատացեն» . — Դուն առաջ տեսար զիս եալ եւ հաւատացեն» .

— Դուն առաջ տեսար զիս եալ եւ հաւատացեն առաջ հաւատացեր յարութիւն տուածիս . երանի անոնց որ աչքով չեն տեսած ու կհաւատան . վասն զի անով յայտնի կանեն թէ իրենց համար բաւական կհամարին ստոյդ գիտնալը որ Աստուած է այս կամ այն բանը յայտնած, իսկոյն կհաւատան՝ առանց աշային բաննը յայտնած, իսկոյն կհաւատան՝ առանց իստեղութեան իստեղութեան, հասկընան ու թափան-իսորհութեամբ հետազօտեն, հասկընան ու թափան-իսորհութեամբ կատարուեցաւ, եւ յայտնապէս իմացեն : Ուստի գեղեցիկ ըղձիւք կասէ ննորհալին՝ նաեւ ի գիմաց մեր իւրաքանչիւրոցս .

„Որ ի յաւուր ուքերորդին
Մըտեր դարձեալ, Տէր, առ նոսին,
Լըցեր զըդձումն աշակերտին
Թերահաւատըն թովմային,
Շօշափելով զլոցուած կողին
Եւ զքեւուացըն սուրբ տեղին.
Որով առաք մեք զերանին
Որք ոչ տեսաք որպէս նոքին .

Զիս որ նոգուվ նաւատացեալ
Տէր և Աստուած խստովանիմ,
Զայնիս զոյեմ զախ ընդ նրմին
Արպէս ուսայ բանիս նորին,
Արժանացոյ յօրըն վերջին
Ցորժամ զայցես փառօք քոյին,
Զքեզ տեսանել մարմնով նովին
Ռոշազուրել սիրով սըրտին « :

Այս է ահա, Քրիստոսամէր ունկնդիրք, այսօրուան մեծահանգէս տօնին, մանաւ անգ թէ քրիստոնէական տօներուն ամենէն մեծին՝ խորհուրդն ու պատմութիւնը, որ բարեպաշտ հաւատացելոց անպատմելի ցնծութեան պատճառ է՝ ամենայն իրաւամբ՝ իբրեւ մեծ ապացոյց ճշմարտութեան քրիստոնէական սուրբ հաւատոյս մերոյ, եւ միանդամայն յոյս յարութեան ի հանդերձեալ կեանս՝ օրինակաւ յարուցեալ Փրկչին: Վասն զի ինչպէս որ կասէ Պօղոս առաքեալը, «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, լնդունայն են հաւատքն մեր» . — Թէ որ Քրիստոս յարութիւն չէ առած, մեր հաւատքը սուտ է եւ մնուի . որովհետեւ մեր վրկադործութեան խորհուրդը Քրիստոսի մահուամբն ու յարութեամբը կատարուեցաւ, եւ յայտնապէս իմացուեցաւ որ մեր պաշատձը ոչ թէ սոսկ մարդ է մահչ կանացու, այլ Աստուած եւ մարդ միանդամայն, որ իւր մեռնելովը յաղթեց մարմնաւոր եւ հոգեւոր մահուան, եւ պատրաստեց մեզի իրենին նման փառաւոր յարութիւն ի կեանս յաւիտենից . «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց . նմա փառք յաւիտեանս . ամէն» .

Այժմ տեսնեմք թէ ինչ հարկաւոր դիտելիքներ կան այս հրաշափառ տօնախմբութեան վերայ :

Քրիստոսի սուրբ Յարութեան տօնը մեր մէջ հասարակօրէն զատիկ կասուի, իբր թէ ազատիկ կամ ազատութեան օր, եւ թարգմանութիւն է երայական բառիս փասէիս կամ փիսախ, որ կնշանակէ անցք, ելք, ազատութիւն, եւ Հրէից մէջ՝ Խորայէլացւոց Եղիպատուէն Ենելուն եւ Կարմիր ծովէն անցնելով ազատելուն համար գրուած տօնին անունն է: Մեր նախնիք աւ շատ տեղ երայականին ճիշդ հնչումը պահելով, թարգմաներ են պասէֆ, եւ երբեմն պասխա՝ յունարենին նման . բայց այս անունը պահած են միայն Հրէից զատկին, որոյ անունը կասուի նաեւ ոն բաղարջակերաց (առ. խամուրուզ պայրամը), որովհետեւ այն օրերը (ութը օր) բաղարջ միայն պիտի գտնուի Հրէից տները, եւ ոչ բնաւ խմորուն հաց :

Սուրբն Գրիգոր Աստուածաբան իրաւամբ ունից ոն, այսինքն տօներուն տօնը կանուանէ այս տօնախմբութիւնը, որ անտարակոյս յառաքելոց սահմանուած է: Միայն թէ մինչեւ մեր սուրբ Լուսաւորչին օրերը ամենայն քրիստոնեայք եւս տարւոյն նոյն օրը չէին տօներ զատիկը, այլ արեւելեան եկեղեցիք Հրէից նիստան ամսոյն (որ է Մարտ ամիսը) լուսնին տասնըշորսին կատարէին այս տօնը, իսկ արեւելեան եկեղեցիք նոյն ամսոյն լուսնին տամնըշորսէն ետքը եկող կիրակին . բայց նիկիոյ սուրբ Ժողովոյն հայրապետները Քրիստոսի 325 թուականին՝ սահմանեցին որ

ամենայն քրիստոնեայք ի միասին տօնեն զատիկը մէն տարի Մարտ ամսոյն լուսնին 14-էն ետքը եկող կիրակին:

Մեր եկեղեցին ալ այժմ այդ կանոնը զգուշութեամբ կպահէ . ուստի ըսլորովին անհիմն է այն բանն որ կդրէ Պէռժիէ գաղղիացի աստուածաբանն որ իբր թէ Հայերը մինչեւ ցայժմ Մարտի լուսնին չորեքտասամներորդ օրը զատկական գառը կուտեն :

Ճշմարիտ է թէ 322 տարուան միջոցին՝ չորս անգամ կպատահի որ մեր զատիկը Յունաց զատիկէն մէկ շաբաթ յետոյ կուգայ տոմարական հաշուով, եւ այն կասուի Ծոպահիկ . ինչպէս որ պատահած է քանի անգամ, եւ ոչ սակաւ վնասակար խոտվութեանց պատճառ եղած է քրիստոնէից մէջ . բայց գարձեալ կիրակի օր արած են մերոնք զատիկը եւ ոչ ուրիշ օր: Ուրախալի է որ այժմ մեր տոմարագէտները անզգալի կերպով այդ ծուութիւնը կուզբեն ի սէր քրիստոնէական խաղակութեան, եւ ծուազատիկ պատահելու տարին ալ Յունաց հաշիվներուն կյարմարցընեն մեր զատիկի տօնը : — Իսկ Լատինացւոց, կամ նոր տոմարին հետեւող ազգաց մեզնէ մէկ շաբաթ առաջ, եւ երեմն մինչեւ հինգ շաբաթ առաջ զատիկ անելուն պատճառը՝ հին եւ նոր տոմարաց տարբերութիւնն է միայն, որոյ վրայ երկար կլինէր այս տեղ խօսիլը :

Մեր եկեղեցւոյն սովորութիւնն է՝ աւագ շաբաթ օրը երեկոյին համառօտ ժամերգութեամբ ճաշուժամը միայն ասել, եւ յետոյ կարդալ այն ընթեր-

ցուածներն ու մարգարեական գրքերը որ Քրիստոսի սուրբ յարութեան գուշակութիւն կամ յիշատակութիւն են, ինչպէս Ծննդոց գրքէն՝ աշխարհիս առեղծումը, եւ Ադամայ խոստացուած փրկութիւնը ի ձեռքն Քրիստոսի, եւս եւ Աքրահամ նահապեակն իւր իսահակ որդին զոհելու պատրաստութիւնը. յետոյ իսրայէլացւոց պատեքին օրէնսդրութեան պատմութիւնը. այսուհետեւ Յովնան մարգարէին ամբողջ պատմութիւնը, ինչպէս Տէրն մեր ինքը ասած էր. «Արպէս էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս, նոյնպէս եղիցի եւ Արդի մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս եւ զերիս գիշերս». — Ինչպէս որ Յովնան վիշապ ձկան փորուն մէջ կեցաւ երեք օր՝ երեք գիշեր, պէտք է որ ես ալ նոյնպէս կենամ երկրիս սիրտը (գերեզմանի մէջ) երեք օր եւ երեք գիշեր։ Անկից ետքը կիարգացուի իսրայէլացւոց Կարմիր ծովէն անցնելուն պատմութիւնը։

Մինչեւ այն ատեն եկեղեցւոյ մէջ երեք կանթեղ միայն կվառի՝ յօրինակ երից անձանց ամենասուրբ երբորդութեան. բայց այն ընթերցուածէն ետքը բոլոր կանթեղներն ու ջահերը կվառեն, ամենուն ձեռքն ալ մամեղէն կուտան, ատեան կելնեն երգելով «Լուսաւորեա երուսաղէմ» շարականը, եւ յետոյ կըկարգացուի Եռայեայ մարգարեութենէն այն գեղեցիկ ընթերցուածը՝ որոյ սկիզբն է, «Լուսաւորեա, լուսաւորեա երուսաղէմ», զի հասեալ է լոյս քո, եւ փառք Տեսուն ի վերայ քո ծագեսցի»։ Այս ընթերցուածին խօսքերը յայտնապէս առուած են սորութեամբ։

ղեմ, այսինքն առ Եկեղեցիս Քրիստոսի, որ Փրկչին մերոյ լուսապայծառ յարութեամբը հաստատուեցաւ ու փառաւորուեցաւ։ Եւ այս Ճրագավառութեան հանդիսին պատճառաւուն է անշուշտ որ Ճրագալոյց սրբոյ Զատկի ն կասուի շաբաթ իրիկուան ժամերգութիւնը։

Նոյն Ճրագալուցի հանդէսը աւելի փառաւոր կերպով կկատարուի ի սուրբ Երուսաղէմ՝ երբ առաջին լրյուր Քրիստոսի սուրբ գերեզմանէն գուրս կհանեն, եւ անկից կվառեն տաճարին բոլոր ջահերն ու կանթեղները, եւ բիւրաւոր հաւատացելոց ձեռքն եղած կերոններն ու մոմեղէնները։ Այս հանդէսը Խաչակիր զօրաց երուսաղէմն առնելէն ետքը Լատինացիք աւելի պայծառացուցին մեծ ճարտարութեամբ՝ ի պայծառութիւն եւ ի փառս լուսաւոր հաւատոյ Քրիստոնէութեան եւ յարութեան Քրիստոսի՝ որ փայլակի պէս գուրս ցատքեց սուրբ գերեզմանէն. եւ այսուհետեւ կշարունակուի մինչեւ ցայժմ. բայց երանի թէ միշտ քրիստոնէալայել ծանրութեամբ, պարկեցութեամբ եւ բարեկարգութեամբ կատարուի, որպէս զի գեղեցիկ արարողութիւնը իւր բարի նպատակին հասնի։

Լուսաւորեայէն ետեւ կիարգացուի Յորայ գրքին խորհրդաւոր մէկ կտորը. յետոյ Յեսուայ՝ անուանակցին Յիսուսի՝ Խրայէլացւոց գատաւոր գրուիլը, որ Աւետեաց երկիրը տանի բնակեցընէ Աստուծոյ Ժողովուրդը. Եղիա մարգարէին երկինք վերանալը. Երե-

միա մարդարէին գրքէն մէկ ընթերցուած մը, եւ եղեկիելի մարդարէութենէն՝ մեռելներու ոսկերաց յարութիւն առնելուն տեսիլքը :

Այս ընթերցուածներուն ամէն մէկէն վերջը կառուի երեք անդամ, « Ազօթք հանդերձ ծունը գնելով (կամ ծնրադրութեամբ) զջէր աղաչեսցուք . — Տէր ողորմեա » . որ շատ հին արարողութիւն է, եւ կերեւի որ ատենով ծնրադրութեամբ երկրպագութիւն կանէր առողը, եւ նորա հետ բոլոր ժողովուրդը . բայց այժմ շատ տեղ բաւական կհամարին միայն կէս մէջքով խոնարհիլը :

Դանիելի մարդարէութիւնը՝ յորում կպատմուի երից մանկանց անարատ մնալը Բաբելոնի Հնոցին մէջ՝ յօրինակ Քրիստոսի մարմնոյն անապական մնալուն ի գերեզմանի եւ յարութիւն առնելուն, բեմին վերայ կկարգացուի : Երբոր կարգացողը կհամնի ընթերցուածին այն մասին որ կսկսի, « Օքհնեցէք ամենայն գործք Տեառն զջէր », գպիրները քաղցր ձայնով կերպեն դասադաս վեց անդամ, « Օքհնեցէք գործքէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան » : Այսուհետեւ կսկսի սուրբ պատարագը Օքհնեալ թագաւորութենէն, եւ կառուի առաջին անդամ՝ « Քրիստոս յարեաւ ի մեռելոց » ժամամուտը . եւ ուրիշ ամենայն բան յարութեան է, վասն զինախատօնակ է սրբոյ Զատիկին :

Մեր ազգին վաղեմի եւ հաստատուն եւ ըստ ինքեան գովելի սովորութիւններէն մէկն է՝ այս երեկոյին պատարագէն եռքը լուծել քառասնորդական պահքը՝ նաւակատեաց կերակուրներ ճաշակելով, այսին-

քըն ձկնեղէն, կաթեղէն ու հաւկիթեղէն ուտելով, որ ուամկօրէն կասուի Խրումն, կամ խրում անել . բայց ոչ թէ Հրէից պէս զատկական գառն ալ կուտեն՝ ինչ-պէս որ կասեն ոմանք : Յայտնի բան է որ այս խթումը արտաքին անմեղ նշան մի է ցնծութեան հաւատացելոց՝ յետ լսելոյ եկեղեցւոյ մէջ Քրիստոսի Տեառն մերոյ սուրբ յարութեան աւետիսը . ապա թէ ոչ, քառասուն եօթը օր չոր ու սաստիկ պահեցողութիւն արած ժողովրդի համար ամենեւին դժուար բան չէր համբերել նաեւ մինչեւ երկրորդ օրը եւ այնպէս լուծել : Ուստի շատ կսխալին օտար ազգերը (որոց պահեցողութիւնը մերինէն թոյլ է միշտ) երբոր կը-պախարակին այս մեր ազգային սովորութիւնը, եւ կմեղագրեն որ իբր թէ անհամբերութիւն կամ անժուժկալութիւն է մեր արածը : Եթէ մարմնաւոր պարկեշտ ուրախութիւնը կրնայ շատ անդամ նշան լինել հոգեւորին, եւ եթէ Յոյնք այս մաքով հրաման ունին մեծ պահոց մէջ Աւետման տօնին օրը ձկնեղէն ուտելու, զմեղ թնչ իրաւամբ կրնան մեղագրել որ միայն ճրագալուցին իրիկունը կլուծեմք պահքը թեթեւ ու համեստ կերակրով՝ ի նշան հոգեւոր ուրախութեան : Թող որ ամենեւին տարակոյս չկայ թէ այս սովորութիւնը մեր ազգին մէջ կամ առաքելական աւանդութեամբ մասն է, եւ կամ երուսաղեմայ եկեղեցիէն առնուած է՝ ուրիշ շատ արարողութեանց պէս : — Այս տեղ հարեւանցի կերպով այն ալ յիշատակեմք որ նոյնպէս հին սովորութիւն է ամենայն Քրիստոնէից, զատկական ձու՝ այսինքն հաւկիթ ըն-

ծայ անել մէկմէկու՝ իբրեւ յարութեան նշան, որով-
հետեւ անկենդան հաւկըթէն նորափետուր ձագ կել-
նէ՝ գերեզմանէն կենդանացած մարմնոց պէս. եւ
հաւկըթին սովորաբար կարմիր ներկուիլը կերեւի
թէ ոչ միայն տեսքի համար է, այլ եւ Քրիստոսի
սուրբ արեանը թափուելուն նշան : Յայտնի է եւ այս՝
որ մեր ազգին մէջ գեռ շատ բարեպաշտ անձինք
հաւկըթով կիակեն բերաննին (ինչպէս որ կասուի)
ըուն բարեկենդանին իրիկունը, եւ հաւկըթով կը-
նան, զատկի ճրագալուցին՝ յետ ծոմ կենալու բոլոր
օրը, եւ սուրբ պատարագին ժամանակը ճաշակ-
ւելու: Արքան գեղեցիկ եւ պատուական սովորութիւն-
ներ են ասոնք՝ եթէ գիտութեամբ եւ ուղիղ սրտով
պաշտուին ու վլոյելսապէս կատարուին. եւ արշափ
քաղցր յիշատակներ կզարթեցընեն բարեկիրթ մար-
դուն մտքին մէջ՝ երբ այս սովորութիւնները կատա-
րելու ատեն կյիշէ իւր անմեղ մանկութեան ուրախ
եւ անհոգ ժամանակները, եւ իւր հօրն ու ազգակա-
նաց այն սովորութիւնները երկիւզածութեամբ պահ-
պանելն ու կատարելը: Հեռու մեզնէ այն թեթեւա-
միտ պաշնորասէրներն որ կարհամարհէն ուրիշ բա-
ներու հետ նաեւ այսպիսի պատկառելի ու սիրուն
բարեպաշտական արտօղութիւնները, եւ կարծեն
թէ անով աւելի իմաստուն կլինին քան զիրենց մե-
ծահաւաս նախնիքը. չեն մտածեր որ ճշմարիտ ի-
մաստութիւնն այն է այսպիսի բաներու մէջ՝ որ ան-
մեղ եւ նահապետական ազգային սովորութիւնները
որչափ որ կարելի է պահուին անկորուստ :

Զատկի օրէն կոկոի եկեղեցւոյ մէջ իւղաբերից ա-
ւետարան կարգացուելու փառաւոր հանդէսը, որ
յայտնի է ամենայն բարեպաշտից. Այն սրտաշարժ
«Արի Տէր օգնեա մեղ» . «Արի եւ մի մերժեր զմեղ»
երգէն ետեւ՝ երբոր կասուի չափուորապէս բարձր
եւ ուրախական եղանակով «Թագաւորեսցէ Տէր յա-
ւիտեան» երգը, քահանան զգեստաւորեալ՝ սուրբ ա-
ւետարանը բարձր բռնած կելնէ մատուռէն, սարկա-
ւագով ու ջահընկալներով, եւ բեմին վրայ կիարդայ
յարութեան աւետարանը, — կարծես թէ յիրաւի
նոյն միջոցին կպատահի Քրիստոսի Տեառն մերոյ յա-
րութիւն տանելը: Աւստի եւ դպիլները կերգեն ի
գիմաց ժողովրդեան. «Փառք յարութեան քո Տէր.
ոչ գագարեցայց Քրիստոս օրհնել զքեղ զամենայն
աւուրս կենդանութեան իմոյ» : Երեք անգամ կերգեն
այս երգը փոքր ինչ փոփոխութեամբ, եւ յետոյ սար-
կաւագը կքարոզէ «Զուարճացեալքա» խրատական
ու գեղեցիկ քարոզը, որոյ իմաստն այս է. Մեք որ
մեծ ուրախութեամբ ու զուարճութեամբ լսեցինք
Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի յարու-
թեան աւետիոը, որովհետեւ նա եղաւ ամենայն նըն-
ջեցելոց առաջին պատուղն ու անդրանիկ ննունքը.
գժոխքի գոները կոտրեց, մահուան բռնութիւնը
քակեց, եւ հաստատ յոյս տուաւ մեզի որ ամենայն
մարդիկ յարութիւն տանելով պիտի նորոգուին, —
ինդրեմք ուղիղ հաւատով ի Փրկչէն մերմէ Յիսուսէ
Քրիստոսէ, որ զմեղ ալ արժանի անէ իրեն պէս յա-
րութիւն առնելու, մեր խոնարհ ու խեղճ մարմինը

Նմանեցընելով իւր փառաւորեալ մարմնոյն : Վասն զի ինքը ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս խոսացաւ պարգեւէլ այս շնորհքը իրեն սիրելեցը : Տէր մեր, դուն ողորմէ մեզի ու փրկէ զմեզ :

Այսօրուսն շարականները, որ սրբոյն Ներսիսի լամբրոնացւայ վառվըռուն ու հոգեսէր սրտին թըլսմունքն է, տօնին խորհրդոյն ամենայարմար զըւարժ եւ ուրախական ռճով գրուած են, թէ եւ պարզ շարագրութեամբ : Օրինակի համար յիշեմք այստեղ մէկ քանի տուները :

,, Այսօր յարեաւ ի մեռելոց գիւայն անման եւ երկնաւոր,

Քեզ աւետիք խնդուքեան, հարսն ի յերկը եկեղեցի .

Օրինեա ի ձայն ցնծուքեան զԱստուած քո Սիոն “:

— Այսօր ի մեռելոց յարութիւն առաւ անմահ փեսայն երկնաւոր . աւետիս քեզի ով եկեղեցի՝ Քրիստոսի հարսն երկնաւոր . ով սուրբ Սիոն, ցնծալից ձայնով օրհնէ փառաւորէ քու Տէր Աստուածդ :

,, Այսօր անձառ լոյսն ի լուսոյ լուսաւորեաց զմանկունս քո .

Լուսաւորեան երուասիկմ, քանզի յարեաւ լոյս քո Քրիստոս .

Օրինեա ի ձայն ցնծուքեան զԱստուած քո Սիոն “:

— Այսօր անպատմելի լոյսն Քրիստոս’ որ է ի Հօրէն լուսոյ՝ լուսաւորեց քո զառակներդ, ով երուաղէմ . լուսաւորուէ պայծառացիր, վասն զի յարութիւն առաւ քու լոյսդ Քրիստոս . ով սուրբ Սիոն, եւ այլն :

,, Այսօր խաւարն անզիտուքեան հալածեցաւ երբեակ լուսովն , եւ քեզ ծագեաց լոյս զիտուքեան յարուցեալն ի մեռելոց Քրիստոս “:

— Այսօր տգիտութեան խաւարը փառաւեցաւ երեակ լուսով ամենասուրբ երբորդութեան, եւ Քրիս-

տոս յարութիւն առնելով՝ լոյս գիտութեան ծագեց քեզի . ով սուրբ Սիոն, եւ այլն :

,, Այսօր զատիկ մեր զենմամք Քրիստոսի . արացուք տօն ցնծութեամբ նորոգեալքս ի հնուքենէ մեղաց՝ ասելով, Քրիստոս յարեաւ ի մեռելոց “:

— Այսօր զատիկ (պասեք) է մեզի, Քրիստոսի՝ ճշմարիտ գառինն Աստուածոյ մորթուելովը . ուրեմն ուրախութեան եւ ցնծութեան տօն կատարեմք մեք որ հին մեղքերէ նորոգուեցամք, ասելով՝ Քրիստոս յարեաւ ի մեռելոց :

Հարցին առաջին տունն այս է .

,, Այսօր մեծ աւետիք Աղամայ նախաստեղծին տուաւ . արի որ ննջես, լուսատու եղեւ քեզ յարուցեալն Քրիստոս Աստուած հարցն մերոց “.

— Այսօր նախաստեղծին Աղամայ այս մեծ աւետիսը տրուեցաւ թէ զարթիր ել քնէդ, վասն զի լոյս տըւաւ քեզի յարուցեալն Քրիստոս’ մեր հարց ու նախահարց Աստուածը :

Իսկ Տէր յերկնիցի շարականն այս է .

,, Այսօր հերշառակ ի յերկինս ուրախանան ընդ մարդկան,

Որք իջեաւ ի յերկնից՝ տան աւետիս աշխարհի .

Ցնծացէք, այսօր Քրիստոս յարեաւ ի մեռելոց “:

— Այսօր մարդկանց հետ կուրախանան յերկինս հրեշտակները, որ երկնքէն իջնելով աւետիս կուտան աշխարհիս ու կասեն . ցնծացէք ուրախացէք, այսօր Քրիստոս յարութիւն առաւ :

,, Այսօր զուարքունն ի վիմին խնկարեթից սուրբ կանանց

Փողէք ձայնին ցնծուքեամբ պատմել աշակերտացն ասելով,

Ցնծացէք, այսօր Քրիստոս յարեաւ ի մեռելոց “:

— Այսօր հրեշտակը գերեզմանին քարին վրայ կեցած՝ աւետիս կուտար ուրախական ձայնով խունկեր բերով սուրբ կանանցն ու կպատուիրէք որ երթան պատմեն աշակերտացն ու ասեն. ցնծացէք, այսօր Քրիստոս յարեաւ ի մեռելոց :

,, Այսօր եւ մեք զուարձացեալք պայծառասցուք տօնիս .

Ընդ հաշտոքեանն Աստուծոյ միմեանց արկցուք զիրկու սիրով, եւ միաբան զոհսցուք, Քրիստոս յարեաւ ի մեռելոց “:

— Այսօր մեք եւս այս տօնախմբութեամք զուարձանալով զարդարուիմք պայծառանամք. աեսնելով Աստուծոյ մեզի հետ հաշտուիլը՝ մէկմէկու հետ գըրկախան սիրով համբուրուիմք, եւ ամէնքս միաբան ասեմք բարձր ձայնով, Քրիստոս յարեաւ ի մեռելոց :

Այս վերջին խօսքերը երգելու ատեն կհամբուրեն մէկզմէկ, այսինքն ողջոյն սրբութեան կուտան իրարու, նախ գասին մէջի եկեղեցականները, եւ ապա ըուրը ժողովրդականք, մէկը ասելով, « Քրիստոս յարեաւ ի մեռելոց ». եւ միւսը, « Զեզ եւ մեզ մեծ աւետիք ». կամ թէ այդ երկու խօսքը մէկտեղ որ ասէ առաջինը, երկրորդը կպատասխանէ, « Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի »: Յետոյ անդաստան կլինի, որով հինգ գլուխ աւետարան կարդալէն ետքը՝ հանգերձ շարականներով, աշխարհիս չորս կողմը կօրհնեն. նոյն հանգէսը կկատարուի նաեւ երեկոյեան ժամերգութեան սկիզբը: եւ այնպէս կվերջանայ այս հրաշափառ տօնին տօնախմբութիւնը, որոյ յիշտակը կնորոգուի նաեւ բոլոր տարւոյն կիրակիները :

Վերջացընեմք մեր այսօրուան խօսակցութիւնը մէկ ամենահարկաւոր խորհրդածութեամք մը զոր կձգէ մեր միտքը սուրբն Պողոս ծշմարիտ քրիստոնեան Քրիստոսի հետ չարչարուելէն ետքը, Քրիստոսի հետ մեռնելէն ու թաղուելէն ետքը, պէտք է անպատճառ Քրիստոսի հետ ալ յարութիւն առնու, այսինքն բոլոր մեծ պահքին ու աւագ շաբթուն մէջ իւր մեղքերուն վրայ զղջալով խօստովանելով ու ապաշխարելով՝ պէտք է արդարանայ Աստուծոյ առջեւը. Հոգեւոր մահուանէն ապատելով՝ Հոգեւոր յարութիւն առնու, եւ անմահական կեանք մի սկսի անցընել ըստ Հոգւոյ. « Եթէ յարեայք ընդ Քրիստոսի, կասէ առաքեալը, զիւրենն խորհեցարուք, մի զայս որ յերկրի աստ է ». — Թէ որ գուք ալ Քրիստոսի հետ յարութիւն առիք, նայեցէք որ ձեր խելքը միտքը լինի յաւիտենական կենաց ժառանգութիւնը հիմակուլնէ ձեզի համար ապահովել: եւ յիրաւի. Բնչ շահ այն ուրախութիւններէն ցնծութիւններէն որ այսօրուան օրս կցուցընէ եկեղեցին եւ ամենայն քրիստոնեայ՝ Եթէ Քրիստոսի հետ ծշմարտապէս յարութիւն առնողի մեռելութենէ մեղաց կամ չկայ, կամ խիստ քիչ կայ: Այս մտածելով սուրբ վարդապետաց մէկը՝ վայ կուտայ եղեր իւր ժամանակին ասելով. « Ավանս մեզի որ այս ուրախութեան օրերը կդարձնեմք մեզի Հոգեւոր տրտմութեան եւ մեղանչելու՝ Հոգւով մեռնելու օրեր »:

Հաւատամք ուրեմն Քրիստոսի յարութեանը՝ ինչպէս որ առաքեալները հաւատացին, բայց եւնայիմք որ գննէ այսուհետեւ չմեռնիմք ըստ Հոգւոյ, այլ

Քրիստոսի սուրբ Յարութեան շնորհիւը պատրաս-
տուիմք առաքելոց հետ ընդունելու գնողին սուրբ եւ
զօրանալու , որպէս զի այս անցաւոր աշխարհիս մէջ
մեր քրիստոնէական պարագերը կատարելով՝ արժա-
նանամք յաւիտենական կենաց արքայութեանն եր-
նից , ուր պիտի երգեմք հրեշտակաց եւ ամենայն
որբոց հետ ի միասին յաւիտեան , « Փառք Քրիստոսի
ամենազօր յարութեան » :



ԾԱՆՈՒՑՈՒՄՆ.

Որովհետեւ այս իրատարակութեանս նիւթերը
երկու գլխաւոր խումբ կըաժնուին , մէկը կրօնական
եւ միւսը արտային , արժան դատեցինք՝ անուննե-
րով եւս զանազանել ասոնք իրարմէ , եւ կրօնական-
ներուն վրայ աւելցընել ՔԱՐՈԶ անունը : — Յայտնի
բան է որ այս զանազանութեամբ մեր աշխատասի-
րութեան ոչ նպատակը կփոխուի , ոչ լեզուն եւ ոչ
ոճը . Վասն զի *furnaq* անուանածներս ալ՝ գէթ ըստ
մեծի մասին՝ պիտի լինին դարձեալ ընտանեկան
ոճով պատմուած իոգեշահ պատմութիւններ , եւ
առանց ճարատասանական զարդարանքներու տըր-
ւած խրատներ ըստ աւուրց պտտշանի . իսկ լաս-
րանները կմնան նոյնպէս պարզ եւ դիւրիմաց ոճով
եղած բացատրութիւններ առ իսաւրակ ուսումնա-
կան , պատմական , աշխարհագրական , եւ ուրիշ
արտաքին օգտակար տեղեկութեանց :

ԳԱԲԲ. ԵՊ. ԱՅՎԱՅԱՆ.

ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ.

Աւագ Երկուշաբերի.
Աւագ Երեքշաբերի.
Աւագ Չորեքշաբերի.
Երուսաղեմի առումն ու տաճարին կործանումը.
Կոստանդնուպօլիսոյ առումն յթսմանեանց.
Աւագ Հինգշաբերի.
Աւագ Ուրբար.
Զատիկ սուրբ Յարութեան Տեառն.

ՊԱՏՐՈՍՔ Ի ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ.

Համբարձումն.
Հոգեզայտուստ.
Վարդավառ.
Վերափոխումն.
Սուրբ Խաչ.
Ծնկոնդ եւ Յայտնութիւն Տեառն.
Տեառնընդառաջ.
Բռն Բարեկենդան.
Սուրբ Հօփփոխմեանք.
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ.
Որդիք եւ բոռունք սրբոյ Լուսաւորչն.
Մեծն Ներսէս Պարքէ.
Սուրբ Սարգսի Զօրավար.
Սուրբ Մինաս.
Սուրբ Անտոն ճգնաւոր.
Յոր Երանելի.
Ժայռեռաւուքեալ, Ս. Սանդուխտ կոչս, եւ Ս. Շուշանիկ.
Ժամ եւ Ժամերգութիւն.

Երինք.
Արեն ու Մոլորակները.

Ջերմութիւն եւ Ջերմաբափ.
Մետեռագիտութիւն, կամ Գուշակութիւնք օղոց.
Մըջինք եւ Մեղուք.
Տնտեսութիւն.
Եզիստոսի հնուրիւնները, եւ այլն :

Գին իւրաժամչիւր տեսրակի 20 դոկ.

